

## ԹՈՉՈՒՆԻ ԹԵՒՈՎ

(Աւանանային)

Թրոչունի թեով թրոան ու գագին,  
Օրերն իմ ազուոր,  
Աւունն է իջեք իղձերու՝ հիմա,  
Ռոնն կը դուլան վերահաս ձրման  
Շունչէն անուպայ:

Յաւով կը նայիմ շուրջս ու հեռուն,  
Լեան, դաւեւուն,  
Ուր դեռ կը յաժին ըսուերն ու պատկերն  
Անցած օրերուն.  
Ի զո՛ւր կը հայցեմ կրտսր մը բարի,  
Օրերէս ոսկի,  
Ռոնն հեռուէն ինձի կը նային:

Մի՛ փախչիք այդպէս, օրերն իմ կայտա,  
Լեռներէն անդին, Տրոյց նրման չար,  
Տրկար են քայերս ու ես չեմ կրեար,  
Հին օրերու պէս ձեզի հեռ վազել,  
Շունչով անըստաւ,  
Լեռ, դաւես ու անտառ:

Ա՛հ, մի՛ լրէէ գիս այսման վաղածամ,  
Օրերն իմ փարթամ,  
Չօրեղն ունի ոյժ, մեծասունն՝ ոսկի,  
Ծերն է կողոպտած օրերէն անգութ,  
Օրերուն զերի:

Հովերը սարին ծաղիկներս ազուոր,  
Գարնան հեռաւոր,  
Թրոչնոց կեք եղան պրտուրներս ամէն,  
Քաղցր ու հոտաւաս,  
Ռոննցմով այնման հարուս էր այգիս՝  
Դեռ անցեալ ամառ:

Մեկնող իմ օրեր, 'թէ սայիք ինձի,  
Կրտսր մը կըրակ ասուումէն ձեք,  
Այնման բազմազեղ,  
Չրմեռս արեւով կը լեցուէր առաս,  
Գիւրերս կը շաղկէր վարդերով կարմիր:

ԵՂԻՎԱՐԳ